

Ս.ԳՐԻԳՈՐ ՀՈՒՍԱԿՈՐԻՉ ՀԱՅԱՍՏԱՆՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻԱՅ

ՏԱՐԵԿԱՆ ԾԽԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԺՈՂՈՎԻ

Սիրելի անդամներ,

Տարեկան ծխական Համագումար ժողովին սիրով կ'ողջունեմ Զեզ,
յանուն Հայաստանեայց Առաքելական Ս.Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի
Հայոց Արեւելեան թեմի Բարեհան Առաջնորդ Գերաշնորհ Տ.Թորգոս Ս.Արքեպիս-
կոպոս Մանուկեանի, եւ կը մաղթեմ որ Զեր ժողովական աշխատանքները ըլլան
օրինաւոր, Զեր քննադատութիւնները՝ շինիչ, եւ մանաւանդ չմոռնաք Զեր
գոհունակութիւնը յայտնելու առ Բարձեալն Աստուած, որ տուիչն է ամէն
բարեց, եւ որ պարզեւեր է Զեզ ազնիւ եւ նուիրեալ հայու հոգիներ, որոնք
իր Միածին Որդւոյն Յիսուս Քրիստոսի Եկեղեցին պայծառութեան եւ բարեկար-
գութեան համար կ'աշխատին, արժանի ժառանգորդները հանդիսանալու համար
մեր պանծալի նախանայրերուն, որոնք դարեր շարունակ սաեղծագործական վառ
տեսի լրներով աղօթեցին Եկեղեցւոյ նուիրական կամարներուն տակ, արցունք-
ներով օծեցին անոր հնամեայ բայց միշտ վերանորոգուող որմերը, առանց
սպառելու հաղորդուեցան անոր կենսաբաշխ հացով ու գինիովը, եւ երանելի
օր մըն ալ թաղուեցան անոր հովանիին տակ հանդարտութեամբ ու հեզութեամբ:

Ահաւասիկ երեք յաւիտեաններով նուիրագործուած Եկեղեցի մը, որ
մնացեր է այնքան կանգուն ու անարատ, որքան իր Գլուխն ու Փրկիչն է,
եւ որ կը շարունակէ իր առաքելութիւնը սպասաւորութեան դնել Աստուածային
թագաւորութեան երկրի վրայ հաստատման եւ մարդոց ներդաշնակ համաեղբայրու-
թեան:

Այս պահուած Զեր աչքերուն մէջ գոհունակութեան արտայայտութիւն կը
տեսնեմ, Զեր հինգ երկար տարիներու այրիութիւնը եւ սգաւորութիւնը դար-
մանուած տեսնելով: Անցնող հինգ տարիներու ընթացքին Եկեղեցւոյդ հոգեւոր
հովուութիւնը թափուր մնաց, վախճանումովը Զեր արժանաւոր հոգեւոր հովիւ
Տ.Մարգիս Քահանայ Գաշըքնեանի, որ իր քիչ մը աւելի յառաջացած անհանգստու-
թեան պատճառաւ, կանուխ այրիացուց Զեզ, երթալ միանալու կեանքի միւս
ափին իրեն սպասող Եկեղեցւոյ նուիրեալ հոգեւոր սպասաւորներուն: Թող
Աստուած յաւիտեանական հանգիստ պարզեւէ իր վաստակաբեկ ոսկորներուն, եւ
Երկնային միիթարութիւն՝ իր ընտանիքի իւրաքանչիւր անդամին եւ հարազատ-
ներուն, եւ Զեզի ալ պարզեւէ առաւել շնորհ եւ գիտակցութիւն իր յաւիտեանա-
կան փառքին համար ընծայուած եւ նուիրագործուած հօտէն նոր հովիւներ
յարուցանելու Ս.Եկեղեցւոյ սպասաւորութեան համար:

Աստուածային նախախնամութեան կը պարտիմ մեր կրկին իրար հանդիպումը
արդարեւ, ովկիանոսի միւս ափէն կրկին Զեզի գալու եւ իբրեւ նոր փեսայ
կանգնելու Զեր կողքին, այրիութեան սեւ շղարշը վերցնելով Զեր գլխուն
վրայէն:

Արդ, իբրեւ հաւանական թեկնածու Զեր հոգեւոր հովուութեան պաշտօնին,
Առաջնորդ Ս.Հօր հաւանութեամբ եւ պատուարժան ծխական խորհուրդիդ կարգադ-
րութեամբ, Եկած եմ ստանձնելու Զեր հոգեւոր սպասաւորութիւնը, սպասելով
որ պատկառելի ծխական ժողովդ, օրինաւոր ընտրութիւն կայացնելով իր նոր
հոգեւոր հովիւնին, արդիւնքը տեղեկացնէ Առաջնորդ Ս.Հօր Օրհնութեան եւ
վաւերացման համար, որմէ Ետք հովիւ եւ հօտ կողք կողքի եւ սիրտ սրտի,
պիտի աշխատին Աստուծոյ միայն համոյ ըլլալու ոգիով պայծառացնելու մեր
Առաքելական, Սուրբ եւ Ընդհանրական Եկեղեցին:

Այս հանդիսաւոր առիթով իմ խորին շնորհակալութիւնս կը յայտնեմ պատուարժան ծխական խորհուրդին եւ անոր արժանաւոր Ատենապետ Տիար ծործ նահապետեանին, ինչպէս նաեւ եկեղեցապատկան մարմիններուն եւ կազմակերպութիւններուն, որոնք առաջին մէկ օրէն շրջապատեցին զիս, եւ դեղեւուն քայլերս առաջնորդեցին այս ընդարձակածաւալ քաղաքին մէջ իմ առաջին ծանօթութիւնս առնելու իբրեւ ընակիչ:

Մասնաւոր շնորհակալութիւնս կը յայտնեմ նաեւ մանաւանդ մեր սիրելի Տօքթ. եւ Տիկին Վահանէ Քարաչէօրլու ընտանիքին, որոնք ծխական խորհուրդիդ կարգադրութեամբ եւ հարազատի զգացումով դիմաւորեցին զիս, եւ երկու շաբաթ հիւրասիրելով իրենց տան մէջ, իբրեւ իրենց ընտանիքին մէկ անդամը, այսպէս ինձի համար երջանիկ գոհունակութիւնը շնորհեցին իմ հոգեւոր առաքելութիւնս սկսելով հայկական ընտանեկան յարկէ մը: Թող Աստուած շէն ու խանդավառ պահէ իրենց օջախը, եւ իր շնորհերով առատացնէ իրենց երջանիկ զաւակները:

Ահաւասիկ այս է իրական եւ ծշմարիտ միջոցը եկեղեցւոյ մը հոգեւոր անդամակցութեան, երբ անկեղծօրէն եւ ջերմեռանդութեամբ կրնանք ըսել „Տիրոջ Տունը իմ տունս է”, եւ ապրիլ ու գործել անոր հովանիին տակ, այն ատեն ոչ մէկ դժուարութիւն պիտի ունենանք նոյն այդ եկեղեցւոյ հոգեւոր սպասաւորութեան համար նուիրեալ հոգիներ պատրաստելու եւ յարուցանելու, քաջ համոզուած ըլլալով որ, անոնց Զեռնադրութեան Սուրբ Խորհուրդով շնորհուած սրբութիւնը Ծառազայթելով անոնց անձէն եւ գործէն, զիրենք կրկնապէս պիտի հարստացնեն եւ ընտիր անօթներ դարձնեն հոգեւոր սպասաւորութեան: Այսպիսով անոնք, հոգեւոր սպասաւորները երբ կենդանի հոգեւոր հաղորդակցութեամբ կը սկսին Ծանչնալ իրենց հօտին իւրաքանչիւր անդամները եւ կենդանի մասերը դառնալ այսպէս իւրաքանչիւր անդամ ընտանիքներուն, այն ատեն մենք պարտինք աւելի գործունեայ եւ նուիրեալ հոգի մը ցոյց տալ մեր հասարակաց Փրկչին, որ մեր Գլուխն է, միշտ հնազանդ մնալով իրեն:

Ոչ մէկ ժամանակ Եկեղեցին պարտքի եւ պարտաւորութիւններու ցանկ մը ունի իր անդամները վարժատելու ակնկալութեամբ, միշտ հաւատալով որ երկիրն ինքնին բերէ զպուուղն: Մեզի հայերուս համար Եկեղեցին ամէն քանէ առաջ հաւատքի եւ հայրենի նախանձախնդրութեան կենդանի արտայայտութիւնն է, որ կ'արդիւնագործուի հոգիով եւ ծշմարտութեամբ անդամակցած հոգիներու կամաւոր եւ սակայն անսակարկ ծառայութեամբ, աւելի հոգեւոր պարզեւներու հետամուտ ըլլալով: Եկեղեցական համայնքի մը համար կարեւոր չէ որքան տուրք վճարող անդամներ ունենալը եւ որքան նիւթական շօշափելի հասոյթ ապահովելը, այլ որքանով ան արդարացուցած է իր Եկեղեցի կոչումը, ամէն քանէ առաջ սուրբեր պատրաստելու նուիրական առաքելութեան մէջ:

Եթէ ասկէ յիսուն եւ աւելի տարիներ առաջ Զեր հայրերը կեանքի աւելի դժուարին պարագաներու տակ զբեթէ անկարելին կարելի դարձնելով հոգեւոր Եկեղեցի մը կտակեցին Զեզ, պիտի չպահնենք զայն անոր Նիւթական մատակարարութիւնը ապահոված ըլլալու համար միայն, այլ պարտինք զայն դարձնել արժանապէս եւ արդար իրաւունքով հայ ազգային արժանապատութեան կոռւան մը, յոյսի եւ վստահութեան փարոս մը, եւ բոլոր տեսակի դժուարութիւններու դէմ կոռւելու եւ մաքառելու ամուր բերդ մը, որ սակայն ներսէն պաշտպանուած ըլլայ: Քանզի Քրիստոս, Արքայն Երկնից, այսօր պսակեաց զբեզ խաչիւն իւրով կ'երգէ Սուրբ Եկեղեցին: Թող այդ խաչը, բրիստոնէին պարծանքի խորհուանիշը, այրէ, սպառէ մեր պատիկ կամաւոր զոհողութիւնները, պայծառացնելով Եկեղեցին եւ մխիթարելով հաւատացեալ հոգիները:

Թող նոր Տարին ըլլայ բոլորիս համար շնորհաբեր տարի մը, որպէսզի ոչ ոք մեզմէ անմասն մնայ Աստուծոյ շնորհէն որ անձախապէս կը բաշխուի անհատնում մասերով եւ իր խկութեան մէջ միշտ ալ անապական կը մնայ:

Զգործ ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ Տէր, եւ զգործ ձեռաց մերոց յաջողեա մեզ. Տէր:

Յաջողութիւն այս ժողովին եւ Աստուածային Օրհնութիւն Զեր բոլըին:

Ողջունիւ սիրոյ

Յունուար 29, 1978
Եկակո

Աղօթարար
Հայոց Եկեղեց
Հայոց Փիրայր Արք. Ռաշմեան